

## ԲԱՆԱՏԵՂԾԱԿԱՆ

Ա Ս Ֆ Ա Խ Վ Ա Հ Ս Ե Ջ Ա Վ ...

Ամէն ինչ կը մեռիք: Լոմբարդ՝ որ կուտար լոյս,  
Շիջած, իր տեղը հոն, կը ծըսայ տունին մէջ.

Ու այրող զայրոյրին բոցերէն

Զի մընար ուրիշ բան, բայց խանձող մը լոկ սեւ:

Մէրը, որ կը վառէր միշտ ասադի մը հանգոյն,

Ա՛լ մոխիր է միայն սիրտին մէջ՝

Ու բու մռայլ աղէսերդ կը հանչնայ,

Ա՛վ վիշտին դէմքը դուն:

Ծիծառն, որ, իր բոխտով փոյք ու խիս,

Կը ըլացներ նայուածենեն ապօանար,

Կը բողու, իրիկունն, երկինքը. սահմբռկած,

Զըշիկին բեւերէն:

Ծաղկազարդ արահետն, որ ծոցը կը մըսնէ  
Մարգերուն զարնային,

Զըմեռը՝ չէ այլ ինչ, այլ խոչուս անուանես,

Տիղը, ցեխ, սուր կայծարեր:

Փողօցն հին խաներուն, ոյր մէջէն կը սահի  
Կեղծամուած ըսուերը անցեալին,

Կը յանզի հոն այն կոյր անելին,

Զոր խըցեր է բեկած իրերու կոյս մ'աղտսու:

Կը մեռնի, կը ընջուի ամէն ինչ. տուներուն  
Կըպղաններն չունին նոյն բալլիններն.

Բայց բոլոր այս մեռած բաներուն,

Կորուած բաներուն, բռած զացած հաւերուն,

Լամբին՝ որ կը ծըբայ—սիրտն համբռուն ի մոխիր—  
Ու համբռուն, ուսկից ա՛լ չ'անցնիր մարդ,

Գանգիւնին, որուն մէջ չի լրսուիր

Ա՛լ ձայնը հաւացուած բառերուն,

Ամենուն կը մընայ աղաւադ և ինկած

Ցիւատակն, որ զանոնի վեր կ'առնէ

Մուացքն, ըսուերէն, զամբանէն,

Կ'ընէ զոլը կրակի մը հանզած:

Ու յաղրող՝ ըսպառիչ բաներուն,

Կ'երկարէ—մեր չափին համեմատ—

Յաւիտեան մ', իբր թէ,

Պահն այն որ եղանի մեն:

(Միլանին ժրմուկ զնացին մէջ)

25 Դեկտ. 1929

Թրգմ. Թ. Ե. Գ.